

ՀԱՅ ԲՈՂՈՔ. ԵԿԵՂԵՑԻՈՅ ԲԱՐԵՎԱՐԳՈՒԹԻՒՆԸ

ՊԱՏԱՓԱՆ ՄԲ Վ. Ե. Ա. Ա. ՊԵՏԻԿԵԼՆԻ, ՆԻԽ ԵՂԻՔ


Գրեց՝ Խ. Ա. Գ. Ռ. Ե. Ա. Դ.

1598

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Բեմին անիշխանականութիւնը : Քարոզիչներու թերուսութիւնը : Կեդրոնական նեղինակութեան պահապը : Արհամարհանք դեպի հոգեւոր արժեքներ : Այսաւհականացում եւ «Ֆեկինիզմ» : Քաւութեան ուրացումը : Կիրակին չէ օրը Տերունական : Եկեղեցին աներիստու եւ անառանուկ : Անհոգածութիւն դեպի աղքասներ եւ բռուսութիւն : Հոգեւոր եղբայրութիւններ : Երկու բեւեններ, յանդուցք ուրացութիւն եւ աղանդաւորութիւն : Փեկութիւնը, որ կը սպասուի Հայոց Եկեղեցինեն:

«Հայոստանի Կոչնոկ»ին ներկոյ տարւոյս Մալիսի թիւերուն մէջ Վեր. Ա. Ա. Պետիկենի սասրագրութեան տակ բաջարդաբար երեցոն չորս յօդուածներ Հայ Յուրիսկոս Եկեղեցւոյ Բարեկարգութեան վրայ : Վեր. Անդրանիկի Պետիկենն, արժանաւոր որդին Գիոնիկի, համբեան է Նիւ Եռոքի Հայ Աւետարանական Եկեղեցւոյ և քանի տարիէ ի վեր կը քարոզէ անոր բեմն ամենայն ձեւնհասութեամբ : Նիւթը այժմէտիսն է և յօդուածագրին գասաւմները իրենց ևախն չամենալով վերապահումներ կը յանդին կարգ մը եղբակացութեամց , որանք թիւաբրութիւններ են Հայ Եկեղեցին ծիսական փախառութեանց համար : Կը գնահատեմ «Ա. թիւ»ի խըմբագրագեանին աղբարձութեամբ միւսուրաց արակ նու վերաբա-



գրելով այդ յօդուածները , անսնց մէջ արաւոյացոււած միաքերը ծանօթացուց իր թերթին ընթերցողներուն , իր կողմէն ալ առանձին ահասութեամբ մը առալով անհը- րամիչո մեկնութիւնները :

Վեր . Ա . Պետիկեան հարցին կը մօսենայ ոչ թէ դուռանական և յարանուանական , այլ զուտ ազգային ահասակէաէ , նու Հայ Բողոքական Եկեղեցին կը համարէ ապազգայնացած հասաստութիւն մը և բորժիարգու- թիւնը կը գանէ անոր ազգայնացումին մէջ : Նու Հայ Բողոքականութեան կը նայի իրեւ օսարամուտ յարան- ուանութիւն մը , անոր համար Հայ Բողոքական Եկե- ղեցին չունի ինքնայտուկ ախատ , «անոր ոճը , ձեւը և կազմը փախառեալ են» կ'ըսէ նաև , և այդու ալ հետե- ւութեամբ Հայ Բողոքական Եկեղեցին անկարազ եղոծ է ցարդ մշակելու իր հուաստացեալներու սրախն մէջ ազգային խորանկ գիտակցութիւն մը և կ'եղասկայնէ , «Հայ Բողոքական Եկեղեցին ազգաշունչ քրիստոնէու- թիւն մը ջամփել կարենալու համար իր ժողովուրդին պէտք է լուսաւորչականուաց» : Վեր . Ա . Պետիկեան Հայ Բողոքական Եկեղեցւոյ իր ազգային հոգեւոր հոս- տաստութիւն այս ժողովուրդի ներքին կեսնքի պահանջ- ներուն անբուարարութիւնը պարզելէ յետոյ , երբ որ- պէս դարման անոր ազգայնացման և լուսաւորչակա- նացման մասին առաջարկ կը բերէ , ընդհանուր իր միաքը կը բացատրէ նշանակելով մի առ մի այդ ազ- գայնացման պայմանները , որնք են նախ՝ Հայ Բողո- քական Եկեղեցւոյ ծիսականացումը ըստ Մաշթոցի յար- մար ընտրութեամբ , երկրորդ՝ Հայ Շարակնոցին և աղօթքներու կամնանացումը նոյնպէս ընտրութեամբ և ներկայնակումով , և երրորդ՝ ճանաչումը ազգային առներէ կարեւորներու , որպիսի են առները կաւսաւորի- չի , Սահակայ և Մեսրոպայ , Վարդանանց և այլն Զինք կը իրնար ըսել թէ յօդուածաղերին թերոգրութիւն-

ները նորութիւններ են և հայ(*) մահուլի մէջ այս
ուղղութիւններ խորհրդածութիւններ երեցած չեն առկէ
տառջ, կը նշենք միայն թէ յօդուածագրին թելագրու-
թեանց տուն տուազ պատճառները պարզուած են ըստ
բառականին և կը պարաւնակին որոշ ճշմարասութիւն-
ներ :

Ճիշդ է թէ բողոքական եկեղեցիներու մէջ միա-
ախքականը այսինքն խորհրդաւորը կը պակսի զգալու-
պէս, պաշտամունքը անձիսական կը բազկանայ քարտղէ
տառուելապէս, երգեցողութիւնէ մասամբ, որուն իր
բաժինը կը բերէ ժողովուրդը, և ազօթքներէ տեղւոյն
վրայ յարմարցուած, զորս հովիւը կ'արասասմէ ըստ
արամագրութեան և ոչ թէ ըստ ներշնչման : Այս պատ-
ճառուած և ներկայիս միտում մը կայ Անդլիոյ և Ամե-
րիկայի Մխացեալ Նահանգաց բաղոքական եկեղեցինե-
րուն մէջ գէպի կոթուլիկ ծխականութեան, որ իր պա-
տարագով և յաստուկ երաժշատութեամբ քրիստոնէական
պաշտամունքի տուած է տեղի բարձր խորհրդաւորու-
թիւն մը քան սեւէ եկեղեցի, և պաստրովը ինքնին,
որ է բուն պաշտամունքը, վարդապետութեամբը գոյա-
փոխութեան ոչ այլ ինչ է բայց միոր մը : Վեր Ա.
Պատիկանի աեւութիւնը այն է որ, Ազգոյնն Եկեղեցին
գաղութիւներու մէջ իր վերացնազ և ապրեցնազ խորհր-
դաւորութեամբ ապազդայնացման դէմ կը պաշտպանէ
իր ժողովուրդը և կը պահէ զայն իր ծոցին մէջ, մինչ

(*) Թուականին տան տարիներ առաջ Եղիպ-
տոսի «Արեւ»ին մեջ գրողս, հրատարակած է տան եւ
նիկ յօդուածներ Աւետարանական շարժման հայոց մէջ
ծագման և թերացման պատճառներուն վրայ . վերջին
գլուխները յատկացուած են Հայ Բողօքականութեան
բարելարգութեան, ուր լայնորեն կը նկատուի նաեւ
նարգր ազգայնացման:

Հայ Բողոքական Եկեղեցին լինելով արգէն օտար հաստատութիւն մը պաշտաման ձեւով, և փոխուաւել իր վարչոկան գրաւթեամբ, անոր հետ կապուած սերունդը Ամերիկայի նման համայնակուլ երկրի մը մէջ տեղի ենթակայ է ձուլուելու այն տարրերուն հետ, որոնք իրեն ծնունդ առենաւ Ահա՛, այս մասնագութեամբ Վեր . Ա. Պետիկեան Հայ Բողոքական Եկեղեցւոյ բարեկարգութեան հարցը կը վերարծարծէ և իրր գարսման կը թելազրէ անոր ազգայնացումը կամ լուսուրչականացումը, առանց խաթարելու և եղծելու անոր գաւոնական գիմագիծը, որուն պահպանման նաև կը ներկայանա նուխանձախնդիր վկայ, հաւասարով վերանարսգիչ այն գերին, զոր Հայ Աւետարանականութիւնը կոչուած է կասարել գեռ այս բազմաչարչար ազգին մէջ :

Հայ Բողոքական Եկեղեցւոյ իր ծէսերով և պաշտաման գրաւթեամբ ազգայնացումին հաւասարով մը լինելով համգերձ դժուար է ինձ համոզուիլ թէ ազգայնացումով միայն, ինչպէս բացառարուեցու ի վերեւ, Հայ Բողոքական Եկեղեցին կորենայ բարեկարգութիւն և բարյական ու ընկերույթին առաջնարդութեան գեր մը սասնձնել այս ազգին մէջ, Հայ Բողոքականութիւնը այս օր իբրեւ Եկեղեցի իր հաւասարիքներու և րեմի հակառաւթիւններով, և իբրեւ հաստարակութիւն կեղբանականց և բաժանեալ ամեն ուրեք, կաստրեալ անիշխանականութիւն է : Հայ Բողոքականութիւնը ի ներկայիս Գառիրէ և Աղեքսանդրիս, Հայէս և Պէլլաւթ, Սօֆիա և Աթէնք, Մարտիլիս և Բարիզ, Նիւ Եսրէք և Ֆրէզ-նո չէ նոյն Եկեղեցին և հաստարակութիւնը, միացնալ կազը անաւն մ'է, բայց Եկեղեցին ամբազչական անգլութիւն և անկարգ, հակառակ այն յայտարարութիւնն թէ Եկեղեցւոյ գլուխը Քրիստոս ինք է : Ամեն ուրեք, ուր Բողոքական համայնք մը կայ, ինդիր չէ թէ փոքրաթիւ, առանցքական եկեղեցիին քով կը դանուի «Եղ-

բոյրութիւն» մը , որ թէեւ այդ եկեղեցւոյ ծոցէն գուրս
հկած է , բայց չի ճանչն որ անոր տւետարանական ճան-
գամանքը , աւանդական եկեղեցին ալ եղբայրութիւն-
ները կը նկատէ հերձուածներ : Աւանդական եկեղեցի
ըսելով ի հարիէ կը հասկնանք շորոնակութիւնը Աւե-
տարանական տառչին եկեղեցւոյ , զոր մեր հայրերը
հիննեցին կ . Պոլսոյ մէջ խնառուն տարիներ տառչ Հա-
յասանիայց Աւետարանական անունի տակ յասուեկ
յայտարարութեամբ թէ իրենց հաւատքի կանանք Սր .
Գիրքն է և հանգանակը Նիկիտկանք , զոր կ'ընդունի
ու Հայոց Եկեղեցին :

Այսօր Հայ Յովոքական Եկեղեցիներու մէջ հաւա-
տարիքներ մէկէն միւսը մնանպէս կը ասորբերին և ինչ
որ մէկ բեմէն այդ անունի տակ կը քարաղուի , միւս
ըեմէն կը հերքուի և կը գատապարաւուի : Նիւ Եսրբի
Հայ Աւետարանական Եկեղեցին իր յայտարարութեան
մէջ Զօրս Աւետարանները միայն կը ճանչնայ որպէս
«Աստուծոյ խօսքին գոնճարանը» , և ոչ թէ աժբաղչ
Սր . Գիրքը , այսինքն Հին և Նոր Կառկարանները և
այսպէս տարբերութիւն մը կը գնէ Յիսուսի Աւետարա-
նին և Առաքերական Թուղթերու միջեւ , տառչինը ըն-
դունելով խօսկաննը և վերջինները համարելով մեկնու-
թիւնը , և խօսքը չկոյ Հին Կառկարանին , որ կը նը-
կառուի իրեւ երբայսկան պատմութիւն և գրականու-
թիւն միայն , առանց այն յարաբերութեան , որպէս Նոր
Ուխտի Քրիստոսը կը լինի Հին Ուխտի խստացիալ
Մեխիս : Նիւ Եսրբի Եկեղեցին իր յայտարարութեան
մէջ զՅիսուս կը գաւանի իրեւ «Փերագոյն Յայտնու-
թիւնը Աստուծոյ» տարբերութիւն մը գնելով այսպէս
Որդւոյ Մարգոյ և Հին Ուխտի մարգարէներուն միջեւ ,
բայց չի խստավանիր զՅիսուս իրեւ Որդի Աստուծ ,
դոյցից Զօր Աստուծոյ ի յաւիսանից , այսինքն «Աս-
տուծ յԱստուծոյ , Աստուծ ձշմարիս , ծնունդ և ոչ

արարած», ինչպէս բանաձեւոծ է Նիկիտկան Համգունակը: Այս չէ յայտարարութիւնը Գոլիֆորնիոյ մէջ Բէսէտինայի Հայ Աւետարանական Եկողեցւոյ հոգիւն Վեր. Ա. Եղայեանի, հիմնովին տարբեր, միշտ հուատառիմ այս աւանդութեան, որ եղած յայտարարութիւնը Հայտասանեայց Առաջին Աւետարանական Եկողեցւոյ սկզբը իր կազմութեան: Նոյն է փոխադարձ դիրքը Գոհհիրէի մէջ կղզէքիէյի ժողովական՝ և Նուպար Փաշա փողոցի վրայ Ազատ Եկեղեցւոյ: Աւետարանական սնունի տակ դաւանական այս հոկասութիւնները և դիմամարտութիւնները չեն կրնար շարտւնակութիւն երկար: Հայ Բողոքական Եկեղեցին գէպի բարեկարգութիւն առաջին բայրը պիտի տանէ վերցնելով նախ հաւատալիքներու և դաւանութեանց հոկասութիւնները և ազատելով Եկեղեցին բեմին անիւսանականութենք: Հայ Բողոքական Եկեղեցիններու մէջ բնմին անիշխանականութիւնը և դաւանական հոկասութիւններ արդիւնք են քարտզիչներու և հալիւններու ոչ այնքան ազատական որքան թերի գասահարակութեան: Գոհհիրէի Աւետարանական բեմներէն ձգելով պահ մը ուրացումը Քրիստոսի յարութեան նման պատմական գէպիքի մը, որ հիմն է քրիստոնէական հաւատաց, կոն և երկրորդական պարագաներ, որոնք ցայց կու առն ուզգախոս հուկումներ ունեցաղ քարտզիչներու ու սնրաւարար վարժողութիւնը: Երբ Սըր Օլլվըր Լօձէ իրը «ամերիկացի» հոգեպաշտէ վկայութիւններ կը բերուին ինպատճ յարութեան, երբ Այնշթայնի ակնարկութիւններ կը լինին իբր թէ չափազիաօրէն սպացուցած լինի հանգերձեալ կեանքի իրականութիւնը, և կամ երբ Ծննդոց Գիրքին մէջ Աստուծոյ որդւոց ամուսնութիւնը մարտոց աղջիկներուն հետ կը մեկնարանութիւն որպէս զուգաւորութիւնը հրեշտակաց Կայէնի աղջիկներուն հետ, որոնք գեղեցիկ էին, չե՞նք կրնար խարհիւ թէ այս քարտզիչներու սահ-

տած արտաքին գիտութիւնը և կրօնական վարժողութիւնը թերի են և անբուարար: Այս Օլիվրը էսձ, երդմինի նախագահը Բրիտանական Արքայական Կանոնական, կրնա՞յ «ամերիկացի» լինել իր առպեսական ախազութ, որ անդլիական է միայն, քարտզիչը կարգացած է էսձի գիտական գիրքերէն մին, կարելի՞ է վաստիլ թէ Այնշթայն մաժեմաթիկօրէն փորձած լինի առաջուցանել անդրչիրամեան կեանքի իրականութիւնը, քանզի ի՞նչ անչութիւն կայ չափական ապրանքներու և հազեկան ճշմարտութեանց միջնւ, և հրեշտակներ ունին արդեօք ուռ և սեռային զգացումներ որ ցանկան մարդոց աղջիկներուն և յարագերին անանց հետ: Յայց առնցմէ աւելի այլանդպակութիւններ կ'ուսուցուին Գոհիրէի Հայ Աւետարանական բնմերէն, և ամէն ինչ բայց ոչ Աւետարանները հարազատ, քանի որ կարգ մը գլուխներ կը հանաւին սրագէս անվաւեր և յետամուա, զըլուխներ ամբողջ, սրանք Յիսուսի Սր. Հոգիէ ծնաւնդին, Անոր գործած հրաշքներուն և գերեզմանէ յարաւթիւնը վկայութիւններ են: Յազոքական բնմին հայ քարտզիչները, յարգելով բացառութիւնները, հապճեպով պատրաստած են առհասարակ իրենց պաշտօնին, անանք արկածով նետուած են հոն և քիչերը կոչումով: ասառուածարանական ձեմարաններու մէջ անանց ժամանակը դրաւաւած է Սր. Գրաց Բանին գիտութիւնն աւելի անոր քննագառութեամբը: Հայ Յազոքական Եկեղեցին գէպի բարեկարգութիւն երկրորդ բայլը պիտի առնէ մզելով իր հազեւոր պաշտօնէւթիւնը Սր. Գրաց իսկական գիտուքնանը և յայտարարելով անդամ մ'ալ թէ Սր. Գիրքըն է ամբողջ՝ միակ կամանը հուստաքի և կեանքի:

Հայ Յազոքական բնմերէն գէպի Մայր Եկեղեցին արտայացաւած համակրութիւնները կ'ընդունիմ թէ անեկզէ են, բայց անանք չն բղխիր ճշմարիս գիտակցութիւնէ: Ներսէս Շնորհալիի կարգ մը շարտկանները և

աղօթքները դրուտծ ևն սրպէս յուելուկոծ Բողոքական
 Երգորանին Խախն, բայց անսնք սովորական, ինչպէս
 կիրանիօրմասց պաշտամանց միջոցին չեն դործածուիր և
 ժողովուրզը օստոր է անտնց բանահիւսութեան և Երա-
 ժշառաւթեան: Բողոքական քարողիչի գրադարանին մէջ
 չէք գաներ Հայ Եկեղեցւոյ աղօթագիրքը և շարակինոցը
 սրպէս աղբիւր ներչնչման, չէք գաներ Ներսէս Շոյր-
 հալիի Ընդհանրականը, Խարեկ Վկայութիւններով Սբ.
 Դրքէն, ոչ ու Գրիգոր Պատուելի Փէշակմալեանի
 Լուսածալիլը, որ մեկնութիւնն է Երկիրական Հանդա-
 նակի ըստ Հայ Եկեղեցւոյ հուստուրանութեան, Հայ
 Բողոքական Եկեղեցւոյ հովիներէն քիչեր տեսած ևն
 Մելքիսեդեկի Վրդ. Մուրասանի Պատմութիւնը Հայա-
 սանեաց Եկեղեցւոյ կոմ Օրմոնեան Պատրիարքի Հայոց
 Եկեղեցին, Հայ Բողոքական բեմերէն չեն կարդացուիր
 Խորեկացւոյ աղօթքները, ժողովուրդին սնձանօթ ևն
 այդ աղօթքներու թուիչքն և ոդին: Հայ Բողոքական
 բեմերէն ամէն տեսակ աղօթքներ կը մտասուցուին ըստ
 արամագրութեան հովիւմն, բայց չեն յիշուիր Էջմիածնի
 և Կիլիկիոյ կաթողիկոսները, Երուսաղէմի և Կ. Պոլ-
 սոյ պատրիարքքները, մաղթանքներ չեն ըլլոր Հայոս-
 տանի Հանրապետութեան համար, որպէս զի պաշտօնա-
 տարք արգարութեամբ և Սաստուծոյ երկիրզովը կառա-
 վարեն երկիրը: Հայ Բողոքական Եկեղեցին գէպի բա-
 րեկարգութիւն երրորդ բայլը պիտի առնէ: (*) աղօթքնու-

(*) Երբ կը խօսինք Եկեղեցւոյ ազգայնացման վրայ,
 առաջին պայմանը կ'ընդունինք բեմի և պատասխան
 լեզուն, որ պէտք է հայերեն լինի. Թրեթեկնը Սուրբոյ
 բոլորական Եկեղեցիներուն մեջ այս հայեցակետ դեռ
 նախընտրութիւն կը վայելէ հայերենի վրայ. Աղեք-
 սանդրիոյ նման հայաւս կեղրօնի մը մեջ, բարեկական
 Եկեղեցւոյ նովիւր տարիներէ ի վեր թրեթեկն միայն կը
 հարոգէ, քեւ Սբ. Գիրեկն ընթեցումներ եւ երգեցովու-
 թիւն կը կատարուին հայերեն:

ցումավը իր ծէսերու և պաշտաման դրսւթեան , բայց
առ այդ պէտք է որ քարտզիչները և հովիւները դաս-
տիսրուկուած լինին աղքային ոգխալ , գիտաման Հայ Եկե-
ղեցւոյ պատմութիւնը , մարտիրոսութիւնը և հոգեւոր
դրսկամաւթիւնը , և ասանք պատմաւ չեն որ որդիկին
ուսումը Քլտրքի Դրուքնական Ասոււածաբանութեան
և հետեւին բարձրագոյն քննակատաւթեամ ծանօթամալով
Տրոյվըրի և Մքինթոշի նման ողտատկան վարդապեսոց
խորհազութեանց :

Աղքայինացումը չենք կրնար ծայրայեղութեան առ-
նիլ , Հայ Եկեղեցւոյ աղօմքներէն և շարակամներէն ո-
մանք ընարազարսր ժաղովրդակ անոցներով հանդերձ
պէտք է պահել Բողոքական Երգաւանի մէջ պատմուկան
երգերու թարգմանութիւնները : Ի՞նչպէս «Եղ մօս ըլլամ
Քեզի» , Ա՛զ խաչեալ Փրկիչ Քրիստոս» , (*) «Աստուած
մեր բերդ է հասասասաւն» , (**) «Ասյո բարերսր տիրող
մէզին մէջէն» , (***) «Իմ առւնս է յերկին» ևւային , քանզի
այս երգերը ունին իրենց պատմութիւնը , անանցմէ ներ-
շընչուած են միլիոնաւոր ժաղովուրդները Եւրոպայի և
Ամերիկայի , անանք սեղնակամութիւնը չեն երկրի մը ,
ոյլ ժուանդութիւնը քրիստոնեաց աշխարհի :

Հայ Բողոքակամութեան ուրիշ մէկ ակարսութիւնը
որպէս հասարակութիւն միասարր չլինելու պարագան
է , այսինքն կարգապահական : Հայ Բողոքակամներ Մեծ
Պատերազմէն առաջ Թուրքիոյ մէջ աղդութիւն մ'էին ,
ունէին իրենց աղքապեաը , որ ժաղովուրդը կը ներ-

(*) Լուսեր և երգին նեղինակի:

(**) Քարտինալ Նիւմեն և երգին նեղինակի . գրած
է Անդիքան Եկեղեցին ձգելով Պապականուրեան յարած
գիւերը :

(***) Խորեն Արքեալ . Լուսինեան և քարգմանիչը եր-
գիս , որ բաղական Երգաւանի գեղեցկագոյն հոգեւոր
սաղերէն և :

կայացնէր Սուլթանին։ Այս օր Թուրքիոյ մէջ հայ բողոքականներ աղղութիւնն, միլլէր չն, ոյլ կրօնական փոքրամասնութիւնն մը : Խորհրդացյնն Հանրապետութեանց Միութենէն գուրս Հայ Բողոքականք մօսուռուսպէս երեսուն և հինգ հազար են, ինչ որ ամբողջ գաղութանութեանութեան մէկ քառսներորդն է միայն։ Ամերիկա, Ֆրանսա և Սուրիա Հայ Բողոքական Եկեղեցիներ թէեւ միութիւններ կազմած են, ասկայն Յունաստան, Պուլկարիս և Եգիպտոս չկան այսպիսի միութիւններ և մեկուսացած գոյութիւն մը միայն Ծնդքարչ կ'ածին տռանց ներքին աճումի և զարգացման։ Առանց հեռուները երթարու որպէս դիաոզ մը անդւոյն վրայ կրնամ վկայել թէ Եղիպտոս, Գանիրէի և Ազեքանդրիոյ եկեղեցիներու միջեւ այսպիսի միութիւն մը Հնորհարեր միայն կրնար ըլլալ և նութեական արգելիչ պատճառներ չկային, ասկայն չեկ հաշիւնները գերակայողներու և պակասը սիրոյ և վաստանութեան իրարմէ հեռու և իրարու օսար պահած են այս երկու եկեղեցիները, որոնք մշտական սպասիչ վէճերու մէջ թաղուած չոստ ալ պատեհութիւն գտուծ չեն մասնելու Սսուռնոյ թագաւորութեան վրայ։ Եւ գոյութանայութեան մէջ այս օր, ուր բողոքական եկեղեցիներ վերահաստատւած են, անանց կողքին տակաւ երեւան եկած են «հոգեւոր եղբայրութիւններ», որոնք կենցաղական և գումանական գոյթութեան հետեւանքավալ հեռանութափ աւանդուկան բողոքականութենէ չեն մասներ այդ եկեղեցիներու միութեան մէջ և չեն մասնակցիր անանց ասքեկան համագումար ժողովներուն։ Սուրիայ մէջ զօրաւոր են «եղբայրութիւնները», որոնք բոլոր հաւատացելոց հաւատարութիւնը Ծնդունելով որպէս հիմ ասանց կարգի ասրբերութեան գտանքն միութիւն մը կազմած են, ունին իրենց պաշտօնաթերթը «Մարանութաշն, հակամարա և ընդդիմութիր «Նոր Աւետարեր»ի, որ բերանն է Սուրիայ Հայ

Աւետարանական Միութեան : Հայ բողոքականներ Գառհիբէ և Ազիքսանդրիս թէեւ ութ հարիւր շունչ կը հաջուեն, սակայն Ժողավական, Մկրտական, Գալոսական, Աստուծոյ Եկեղեցի և Ազսա Եկեղեցի անուններան տակ հերձուածներու վերածուած իրարու գործունէութիւններ» որանք փրկուածներու ժաղանքներ են, երկուքի բաժնուած զիրոր կը դասեն որպէս «Կորսուածներ» : Աւետարանական այս հերձուածներու մէջ չիկոյ Եկեղեցի մը, որուն վրոյ ձեռք դնես և ըսիս առ է Հայ Աւետարանական Եկեղեցին և հասարակութիւնը՝ Նոյն է պատկերը հայ աւետարանականներու ամենուրեք, վիճակ մը տնկրոգապան և անհամերտչի, կեղքանախոյս և կեղրոնազանց : Հայ Բողոքականութիւնը իրիւ Եկեղեցի և հասարակութիւն գէոլի բարեկարգութիւն չուրուգ բայլը պիսի առնէ հասասանելով Հայ Աւետարանական Եկեղեցիներու Գաճնակցութիւն մը, առողջ իրաւութիւն կեղքանական հեղինակուոր մարմինի մը, որ խօսի յանուն Հայ Աւետարանականութիւնն, բայց առ այդ յաջագերու համար պէտք է որ հերձուածները վիճանն և Եկեղեցին ներկայանոյ որպէս մէկ ժաղավը հաւասարցեալներու, որպէս հասարակութիւն մը միասարր, ջանալով ձեռք բերել այդ հանգամանքի ճանոչումն ալ անզական կուսալորութիւններէ, քանզի Մերձաւոր Արեւելքի գաղութիւններուն մէջ, ոչ մէկ անգ, նոյն իսկ Սուրբս, Հայ Բողոքականութիւնը ճանչցուած չէ դեռ որպէս կրօնական ուրայն հասարակութիւն, և այդ վիճակին հետեւանքը լինելով զուրկ մնացած է կրօնական համայնքներու յասաւկ գասական ուսունձնաշարհումներէ :

Հայ Բողոքական Եկեղեցիներ այս օր Եղիպատ, Սուրբս, Պալքաններ, Ֆրանսա և Ամերիկա աշխարհականացած ընկերային ուրումբներու և լսարաններու վերածուած են : Բողոքական բեմը բարյական և հո-

գեւոր ոյժ մ՞էր երբեմն , այսօր խանարհոծ է տնոր տղվեցութիւնը , ժողովուրդը , որ կը յաձախիէ եկեղեցի , կը բաժնուեի երիտ մասի , ուրեք վճարովներ եւ չվճարովներ . ալ որ առւրդ մը կը վճարէ բևմին , անդում է եկեղեցին և կը վայելէ իրաւունքը ընտրելու և ընտրուելու : Գլխաւոր գերը ընտրութեանց մէջ կանանց է , որտեղ խնամիխական խուժքիր կտղմած քուէներով կ'ապահովին իրենց այրերուն անդամակցութիւնը եկեղեցւոյ վարիչ ժողովներուն , և առոր ալ արդիւնքը լինելով եղակքիէլի նման եկեղեցիի մը մէջ , որ վախուն անդամներ և անդամաւհիներ կը հաշուէ , անդաման այր մարդ չկաց , բարոն ալ թաղական և հոգաբարձու են :

Հայ բողոքական եկեղեցիներու մէջ , ինչպէս է պարագան եղակքիէլի , այսինքն Գահիրէի Աւետարունականին , հաւասար հրապարակույին խոստովանութեանէ յիսոյ Սր . Հաղորդութեան Սեղանին մասնակցելով եկեղեցւոյ անդամ լինելու աւոնդական սովորութիւնը վերցած է : Այսեր Հաղորդութեան Սեղանին չեն մօսենար , քանզի հաւորքեան չեն հաւատար , կիսեր միտյն կը մասնակցին և այրեր կը միտյն համարատառն . անհաւանական չէ որ կանաչք ինչպէս Ամերիկայի մէջ , հոս ալ օր մը սովորին բանալ Հաղորդութեան Սեղանը , բեկոնել հացը և մասակարարիւ գինին , ասլով հավուտկան վերջին ալ օրհաւութիւնը : Բաղոքական եկեղեցին գէսպի բարեկարգութիւն սասոյք քայլ մը պիտի առնէ , ծառայեցնելով եկեղեցին իր խակական նարատակին , որ է ըերեւ Քրիստոսի կեանքին նմանութիւնը հաւասարցեալիրու կեանքին մէջ և եկեղեցին իր աստվածուրդութիւնը կինըրէն չէ որ պիտի սպասէ : «Հոգեւոր Եղբայրութիւնները» չեն կրնոր փրկել Բողոքական Եկեղեցին , քանզի ինչ ալ ըլլան այդ շորժման առւն առւող պատճանները , անտեղ չեն կրնոր ապդել եկեղեցին վրայ , ցորչափ

հերձուածեալ են իրենց մէջ։ Փրկարար գերը Հայոց Եկեղեցին է իր հուաստալիքներով և հանգանակով, իր մարտիրոսութեամբ և վկայութիւններով։ բեմ մը պէտք է խօսաւն և քահանայութիւն մը ոչ թէ անհրաժեշտօրէն կուսակրօն, բայց սրբակրօն, որ տաւաջնորդէ ժողովուրդը որքան Աւետարանի պատգամներով նոյնքան և իր կեսնքով։ հոգեւոր լսարանի մը պահանջը զգալի է այս օր Եկեղեցին դուրս, հոն, ուր ազանդները կը գործեն։ Հայ բազուգականութիւնը իրբեւ աղասական Եկեղեցի ցարդ և թէ իր ներշնչումները սասացու Ամերիկայի ժողովական Եկեղեցին, այսուհետեւ ան իր գոյութիւնը կրնայ պահել ապրերավ մօռը միայն Մայր Եկեղեցւոյ, որտեւ հետ կտակուած է տրետամբ, և Հայոց Եկեղեցին չեն իր բուրգաւաը և խանկը, այլ աղօթքները հոգեպարար, որ կը բարձրանան իր կոմարներէն։ Հայոց Եկեղեցին չեն իր խորանը և վարագոյրը, այլ անսնց եախն խորհուրդը Սր. Պատարագին խորական մարմինովը և արեամբը Քրիստոսի, սրբան հոգութիւնները լինին հուաստացեանները։ Այս վահմ հուսափը խորհուրդովը զոյսիմուռեթեան, զոր կ'ընդունի Լուսերական Եկեղեցին ալ, աւելի Փրկարար է քան ուրացուրդը Քրիստոսի մահուամբը կտակուած հաւուրեան, որ այնքան ընդհանուր է այս օր «Հայ Աւետարանական» մասնը կրազ Եկեղեցիներու։

Հայ բազուգական Եկեղեցին մէջ այս օր կը պականին բեմին պատակառանքը և արժանի յարգանքը գէպի երեցը կամ համիւը Եկեղեցւոյ։ Ի բացակայութեան հազիւին անտէր բեմը կը թոյլառաւին ելնել ինչպէս Գոհիրէի և Աղիքսանդրիոյ Եկեղեցիներու պարագային, ամուսնական անհուասարմութիւնները պաշապանող գործակալներ և իրենց խոնութներու վեղկերուն մէջ ցնծուհներու պատկերները ցւոցադրով վաճառարզներ։ Զեհանգրեալ երեցը կամ համիւը կը նախասաւի գոե-

հիկ որտկումներով անոնց կողմէն, որոնք պառասազ ե-
 աղմկող կանոնց քուէներովը ընտրուած կը մասնակցին
 «Եկեղեցական» կոչուած ժողովի նիստերուն, միւս
 կողմէն երէցներն ալ մէկ եկեղեցին միւսը հրապարա-
 կու զիրոր կը վարկորեկին նուտաստացուցիչ վերո-
 գրումներով, որաց կը վկայեն երեք ասրի առաջ վե-
 րապաստելիներ Ս. Մելքոննեամին(*) և Խ. Սարեանի
 կողմէն հրապարակուած գրքոյիները «Մեր Եկեղեցի-
 ները» և «Աստւծոյ Եկեղեցին» անուններու տոկ,
 առաջինը հայաստան թրքերէն: Գահիրէի եկեղեցին աղ-
 քատներու համար չունի հոգածութիւն, անոր աղերու-
 որ աղքատները բանի գուրս կը քշուին ժողովարանէն
 և աղքատաց զանձանակին նիհար հասոյթը կը յաս-
 կցուի բեմի ծախքերուն, Եկեղեցւոյ հիւծախասուոր
 զաւակները կը լքուին իրենց գոման բախտին, անոնք
 իրենց տուններուն մէջ կը մեռնին անինում և անօթի,
 երբ Եկեղեցին կը հաշուէ հարուսաներ, որոնք ճսիու-
 թեան մէջ կը լոգան և վաշխառութեամբ շահուած
 տարանքներու մէջ կը բնակին: Կանայք ունին տառն-
 ձին աղօթաժողովներ, որաց կ'առաջնորդէ հովիւը,
 բայց աղորմութիւնը օտար տառքինութիւն մ'է անոնց,
 քանզի իրենց սորոված քրիստոնէականին համեմատ (**)
 մարդու հաւատքավ կ'արգարանոյ և ոչ թէ
 բարի գործերով, գութը անոնց համար չէ ցողը շաղո-
 կաթ, որ կ'իջնէ երկինքն որպէս արցունքը հրեշտա-
 կոց և կ'օրհնէ առողը և ընդունողը, կը պակսին Սո-

(*) Վեր. Ս. Մելքոնեան իր գրեոյին մէջ «Մեր
 Եկեղեցիները» կ'ամբասանէ Ասուծոյ Եկեղեցին
 — Church of God — նաեւ անունով որ այս վերջինս
 բողոքական յարանուանուրիւնները կը նկատէ Կարողիկ
 Եկեղեցւոյ որպէս պոռնիկ դուստրերը:

(**) Հոռվմ. Գ. 28:

զամբէներ, Յալիննաններ, Կղէովպետն և Զերեթեռն
Մարիամներ, սրանք իրենց ստոցուածքովը ծառայեցին
մեր Տէրն Յիսուսի, մինչ նու խշխարհի էր, և լացին
անոր ետեւէն, երբ նու խոչը ուսին վրայ կը բարձրու-
նար Գոգգոթայէն վեր: Ասանց մէջ ամենէն եկեղեցա-
սէրը աթոս մը կը նուեփրէ բեմին հրապարակու կամ
ժողովարանի խարխուլ երգարանները նորոգելով իր
անունը արձանագրել կու առյ գիրքին կողքին վրայ
սրպէս մեծագործութիւն:

Կիրակին Հայ Բողոքական Եկեղեցւոյ համար չէ
այլիւս օրը Սուրբ և Տէրունական, ան դադրած է ինք-
նամփափման օր մը լինելի: արդի հայ աւետարամսականը
չի կրտգար Աւետարանը, Եկեղեցին քաշողութիւն չունի
նոր սերանդին համար, թափուր են ժողովարաններու-
նասարանները, անոնք՝ օր ըստ սպարութեռն ներկայ
կը լինին պաշտաման, կէս օրէ յետոյ կ'երթան սինէմա-
ները զուտոթ աւետարաններ վայելիու, կամ սրճարան-
ները կը ժամանդրուին բավիլու խաղալու: Հայ Բողոքա-
կանութիւնը ի ներկայիս Յայոնութեռն Գրքին մէջ
Ս.սիոյ եօթն եկեղեցիներու հարազատ պատկերն է,(*)
շարժած է անոր աշամնակը, և ես կը անմեմը հնա
ստուերները լոցով հրեշտակներու: Բացայսյա է ու-
րեմին թէ, Հայ Բողոքական Եկեղեցին չի կրնար լուսո-
ւարչուկանալ երբ եկեղեցին ինքը այլամերած է և
անքրիսաս: Հայ Բողոքական Եկեղեցին կը վերտ-
կանպնի, անոր աշամնակը կրկին կու առյ իր լոյսը
առաւուծավառ, երբ ան կը լինի քրիստոսակիցըն
միութիւնը հուսասացելոց: «Հոգեւոր Եղբայրութիւն-
ները» իրենց կեանքովը մեկուսացեալ, միւս բեւենն են
հայ բողոքականութեռն. անոնք՝ այլրեր և կիներ, Աստ-
ուածաշունչ Մատեոնը իրենց անութիւններուն առկ և Եր-

(*) Գիրք Յայնութեան Գլ. բ. 5:

գարսնը իրենց գրատնը, ամբողջ կիրակին կը վազեն
 մէկ աղօթամազովէ միւսը և գիշերը ուշ առնեն յոդնու-
 րեկ կ'ինան իրենց մահքններուն վրայ զոհաւանկ զգու-
 ցումով թէ փրկուած են: Աշխատաւոր համեստ գասա-
 կարգն է Հագեւոր Եղբայրութիւնը, զրկուածներ առ-
 հասարակ, արժանի կարեկցութեան, որտեք մուցուն
 գուրսի իրական աշխարհը և պայքարը կեանքի, կ'ո-
 գօթեն հանուպաղ և կը սպասեն, ինչպէս Առաքելոց
 ժամանակի նախաքրիստոնեացք, Գործանակը Քրիստոսի,
 որ կ'ուշանայ: Հայ Աւետարամականութիւնը ի ներկայիս
 կը աստրուքերի յանդուզն ուրացութեան և հիւանդագին
 աղանդաւորութեան միջեւ: Վերափն ծնունդի վրայ
 խօսող եկեղեցին կ'ապրի գեռ բարքերը հին մարդուն,
 անիսոյթ՝ անարգարութեանց և թշուառութեան, որով
 կը ասուապի ընկերութիւնը: Նոր առաքելութեան մը
 պէտքը աւելի քան երեք զգուի է, և մենք կը սպա-
 սենք անոր ոչ թէ նոր Աշխարհի այլ այլուկ յարանուա-
 նութիւններէն, այլ Հայոց Եկեղեցիէն, որուն գուստին
 է Հայաստանեացց Աւետարամականը արհումը և կրակի
 մկրտութեամբ: Կը հաւասար թէ Հայ Եկեղեցին ազ-
 գայինով միայն չէ, այլ ազգայինէ աւելի հագեւոր իր
 շունչով պահած է ցարդ իր ծոցին մէջ ապրող ժաղո-
 վուրդը. հագեւոր այդ շունչը, զար ունեցոն Մարգա-
 րէները Հին Կառակարոսի և Առաքեալները նորին,
 պէտք է անցնի Հայոց Բողոքական Եկեղեցիներու ալ
 մէջէն, քանզի այդու միայն հնորաւոր է հաւասարցերոց
 զգուլ Ասաւեծոյ ներկայութիւնը պոշամոն մէջ և փախ-
 ուիլ հին կեանքէ նորին սիրելով զԱստուած որպէս
 իրենց Հայրը Երկնաւոր, և ընկերը իրենց առձին պէս:



ԳԱԱ Դիմենարար Գիտ. Գրադ.



FL0560565

[304]

Ch.Ly
850

Դիմուն
Առաքելական
Հայոց — Տարածիս

PRINTED IN EGYPT